

ՆՈՐ ՏԱՐԻ

— Աշխարհիս ստեղծագործութեան այս քանի հազարերդ տարեդարձին հասանք. քայլ քանի հազարաւոր տարիներուն մէջ ալ չլեցուեցաւ նորա անյատակ լարիքինթուսը անհամար որսերով. նա իւր ամենիւ տեսարաններուն դեռ հազիւ մէկ քանի վարագործ բացաւ, եւ դեռ ի՞նչ հանդէմներ կպատրաստէ մեզ այս տարւոյս կամ ապագային մէջ յայտնելու : Ո՞րքան ազգեր եկան եւ գնացին, քանի հզօր թագաւորութիւններ յայտնուեցան եւ անյայտացան, անհամար ազգեր եւ սերունդներ սկսան ու վերջացան. աշխարհս նոյնն է : Այսչափ ժամանակն ալ Աստուծոյ անսկիզբն եւ անվախճան յախտենականութեան ամենափոքրիկ մէկ մասնիկն է :

Մարդուս աշխարհային կեանքը վաղանցուկ շրջանի մէջ լինելով, նա այս յաւետնականութիւնը կտոր կտոր բաժանելով՝ երկնային լուսաւորաց շրջաններուն կարկինովը բուպէներ, ժամեր, ամիսներ եւ տարիներ կթրեւէ, եւ այսօր իրեւ ևոր տարի կշնորհաւորէ, ուրախանալով որ մէկ աննշան մասին վայելցութիւնը անցեալ տարին վայելով, այս տարւոյն ալ առաջն առուրը ողջամբ համնելով, յոյսը կամրցընէ որ շատ տարիներ ալ պիտի վայելէ : Շատերն այս վայելութեան կցանկան առաքինական վեհանձնութեամբ՝ հասարակաց օգտի կամ Հայրենեաց փառաց նուիրելով այս տարին : Շատերը, ասոր հակառակ, կուրախանան որ այս տարին ալ ընդարձակ միջոց լինելու է իրենց լոկ կամքը՝ կիրքը եւ այլ աշխարհամիական դիտաւորութիւնները առաջ տամնելոյ համար : Խոկ աւելի շատերն ալ անտարեր քարւոյն ու չարին՝ կցանկան ապրիլ, շարունակել իրենց կեանքը անկարօտ եւ անզբաղ վիճակի մէջ :

Մեք խօսիմք մեր Հայրենի աշխարհին եւ մեր Ազգին վերայ, Թողլով այլոց այն համաշխարհական քննութիւնը՝ որ սեպիական է ամենայն ազգի, ամենայն անհատի այսօրան օրս՝ իրեւ սովորական հետազոտութիւն մի :

Հայաստան աշխարհը ասկից երեք հազար ինեւ հարիւր հօրանաւուն երկու տարի առաջ իւր քաջայաղթ անդրանիկ հսկային՝ Հայկ նահապետին աշխարհածանօթ յաղթանակին յիշատակ նոր տարւոյ տօն կատարեց՝ իւր որդիքը ժողովնով իրեն ծոցը, Քէին կործանման յաղթական հանդիսին պսակովը իւր ձիւնափայլ բարձրագագաթ Արարատին գլուխը զարդարելով : Այն տեղ զոհեր մատուցին նորա որդիքը նշմարտին Աստուծոյ : Այն տեղ յիշեցին նոքա մարդկութեան երկրորդ նախահօր համաշխարհական զրիեղելէն անլտանգ ազատիլը, Աստուծոյ շնորհակալութեան զոհեր մատուցանելը, Աստուծոյ երկնքէն տուած հաշտական նշան

Նիածանին երեսումը . այն տեղ յիշեցին եւ հաստատեցին նոյի սահմանած տարեգլուխը : Այն տեղ եւ Հայկը արհամարհեց եօթանասուն եւ մի նահապետաց Բելայ պատկերին ըրած երկրպագութիւնը եւ աստուածական պատիւ տալը . իւր յաղթութիւնը նշմարտին Աստուծոյ նուիրելով՝ աւանդեց իւր որդուոցը կատարել տօն տարեգլուոյ : Հայաստանի ինախօսները, Թերեւա մելինական գրուածոց մնացորդներէն առած՝ կաւանդեն թէ Հայկին տասն զաւակաց անունով ալ տասն ամիսներն անուանեցան այն ժամանակը, եօթը ամիսն այն յաղթութեան ատեն եղած եօթն որդուոց տալով, Նաւասարդ, Հռոփ, Սահմիք, Տրէ, Քաղոց, Արաց եւ Մեհնելիք . Երեքը երեք դստերաց, Արեգի, Անիկի եւ Մարերի . եւ երկուքը տարւոյն երկու եղանակին, Մարգաց եւ Հրոտից . եւ իւրաքանչիւր անուանքն հայկական իին բարբառով ունին յարմարութիւն իւրաքանչիւր ամսոց երկրպագործական պարտաւորութեանց եւ եղանակաց փոփոխութեանց : Ցոյնք իրենց կրոց անունները դրին ամսոց, ինչպէս Հռովլմայեցիք ալ իրենց թագաւորաց եւ իմաստասիրաց անուանքը դրին տամն ամիսներուն վերայ, եւ յետոյ նումա Պոմպիլիոս երկու ամիս ալ յաւելացնելով՝ տարին բաժանեց տասներկու ամիս :

Հայաստան պահպանեց իրեւ նահապետական սուրբ աւանդութիւն իւր սովորութիւնը, Թէեւ վերջին դարուց մէջ Հայք ալ սովորական գործածութեանց մէջ ընդունեցան Հռովլմայեցաց ամիսներուն անուններն : Զանցան երկար ժամանակ, աշխարհս կրապաշտութեան ինեղալասներուն թանձրամած տիղմովը ծածկեց նաև Հայաստան աշխարհը . Հայք եսս անկան խոր կրապաշտութեան մէջ : Ամանորաբերի հանդէսը Վանատրի կրոց նուիրելով՝ պարգեւ կըտանէին նորա տարւոյն ամենայն պտուղները եւ ընտիր ողկոյներ :

Այս հանդիսին շարունակութիւնը տեսաւ արդարեւ Հայաստան վեց հարիւր տարի՝ իւր հսկայագուն նահապետաց օրերով . փառաւոր յաղթական կամարներ կանգնելով Հայաստանի դռներուն վերայ . մանաւանդ երբ հայրենասէրն Արամ անթիւ քաջութիւններով ընդարձակեց իւր տէրութիւնը, եւ միահեծան իշխանութեան մեծասաստ հրամանաւը պարտաւորեց հպատակ Ազգաց՝ բարիլնեան խառնակութենէն ազատ Հայոց Աստուածախօս բարբառովը խօսին իւր հպատակք, եւ Ամանորաբերին հանդէսը կատարեն հայկական ծէսերով եւ սովորութիւններով :

Ի՞նչ տեսակ մեծահանդէս ուրախութեամբ կատարեց արդեօք Հայաստան երկու հազար վեց հարիւր տասն եւ

չորս տարի առաջ ամանորաբերին օրը . Պարոյք նահապետը արքայական թագով եւ ծիրանիով քազմեցաւ Հայաստանի թագաւորական գահը . այն հզօր թագաւորին յաղթանակը , Հայաստանի զաւակաց հաստափինդ ալեղանց եւ զինուց հսկայական քաջութիւնները ոչ միայն տշխարհք զարմացոյց , այլ մինչեւ երկու թագաւորք՝ Ադրամելէք եւ Սամասար հայկազուն թագաւորին պաշտպանութեանն ապաւինելով , հարկա այն թագաւորական տարեդարձին սպաս եւ շուք կմատուցանէին , թագաւորին եւ Ազգին վեհանձնական մարդասիրութիւնը վայելով :

Հայաստանի լուսափայլ աստղը թէեւ այն դարերուն վերջերը մոտաւ ամսամած խառարի տակ , բայց շատ չմնաց : Նա երկնքի աստղահանդերձ կամարէն քննադատիպ փիւնիկ թուժնոյն հետ աւետեց նորա նոր ոսկեդար , նոր տարեգլուխի՝ երկու հագար տառեիրեք տարի առաջ , երբ Վաղարշակ Պարթեն՝ Արշակունեաց թագաւորութեան գահը դրաւ Մծրին քաղաքը եւ մեծամեծ բարեգործութիւններով զարդարեց զՀայաստան : Նա ամանորաբերի տօնը կատարեց Հնդկաց դիւցազանց Վիշապաքաղ Վահեվահեան կուոց առջեւը , եւ Արմամիր քաղաքը արեգական եւ լուսնի նոսիրած անդրեաց առջեւը հազարաւոր զոհեր մորթելով , անոնց արիանովը նշաններ կանէին Հայք հանդերձներուն եւ բնակութեանց վերայ , նուիրական անտառաց կարկաչուն վտակներուն մէջ կրուացուէին , եւ մէկմէկի վերայ կսըրսկէին այն դիւցազուէր ջրերը : Ասոնք Հայոց սովորական ծէսերն էին , որոց վերջնը ցայսօր Հայք Վարդավառի օրն շատ տեղեր կվատարէ՝ իբրեւ գրաւրնալի խաղ մը : Այս փառքը կվայելը Հայաստան երկար ատեն , իւր ամանորաբերը Տիգրաններուն , Արտաշէմներուն , Միհրդատին եւ այլ Պարթեազանց հետ աւելի մեծ հանդէմներով տօնելով :

Բայց Քրիստոնէական հաւատոյ փառքը առաւել հոխացոյց զայն , մանաւանդ թէ նոր նորոգեց եղեսիայի մէջ՝ երբ Արգար արքայական փառաւորութեան վերայ առաւ Քրիստոնէական հաւատոյ զրայի՛ խոնարի երկրագութեամբ ընդունելով փրկչական անծեռագործ պատկերը , զոր ինքնին Աշխարհի Փրկիչը հանեցաւ յուղարկել նորա իւր նամակաւը : Այն նոր տարեոյ օրը առաւել գերազանցեց քան զառաջին Հայկազանց եւ Արշակունեաց ամանորաբերի հանդէմները :

Այս տարեգլուխը , կամ լաւ եւս ասել տարեգլուխը , շատ չանցաւ որ հասարակաց փրկանուէր օր եղաւ՝ երեսուն երեք թուականին Փրկչին , երբ թաղէոս Առաքելոյ քարոզութեամբը հաւատոյ լոյսը տարածեցաւ Եղեսիս , թագաւորն ու ժողովուրդը մկրտուելով , եւ հետեւարար Հայաստանի մէջ տարածուեցաւ քրիստոնէութիւնը , թաղէոսի , Բարեւուղիմէոսի , միս թաղէոսի եւ այլոց Առաքելոց քարոզութեամբը եւ արեսմբը , որոց հետ եւ Արգար սկառաւ առաքելական գործունէութեամբ գրել զանազան թղթեր

Տիրերիոսին , Արտաշէսին եւ այլոց : Բազմացան Հայաստանի մէջ քրիստոնէական եկեղեցիք , սուրբ վկայք եւ վկայուիք . թէ եւ քիչ ժամանակէն ետքը՝ յետ մահուան Արգարու այն հաւատը Հայաստանէն հալածական եղաւ , բայց ի ծածուկ մնաց շատ տեղեր՝ մինչեւ իւր երկրորդ նորոգութիւնը :

Հայաստանի երկրորդ նորոգութեան եւ ընդհանրական լուսաւորութեան ժամանակը հազար հինգ հարիւր վարսուն եւ չորս տարի առաջ , Հայաստան իւր Լուսաւորչին քարոզութեամբը առ հասարակ ազատ քրիստոնէութեամբ պայծառանալուն իետ՝ նոր տարաւոյ տօները նորոգեց , որովհետեւ նորա Լուսաւորիչը Սուրբն Գրիգոր Պարթեն՝ անհամար բարեգործութեանց իետ՝ իւր կանգնած առաջին եկեղեցիներուն եւ սահմանած տօներուն նուիրեց այն հանդէսները : Քրիստոնէական տարեգլուխ նշանակեց Քրիստոսի ծննդեան օրը , Ազգային տարեգլուխ նոյն իսկ նաևսարդի առաջին օրը նուիրելով Ցովիաննուու Կարապետին , ինչպէս ողլուզաց նուիրման տօնը Սրբուիւոյ Կուսան Վերափոխման : Եկեղեցին թէ եւ այս տարեգլուխները եւ տօները կկատարէ ամենայն նշդութեամբ՝ իբրեւ իւր Լուսաւորչին աւանդութիւնը անխախտ , եւ նաևսարդի մէկին եկեղեցական տումարագրութիւնը սկիզբն առաւ ասկից հազար երեք հարիւր տասնէ երեք տարի առաջ , երբ Մովսէս և Եղուարդեցի Կաթողիկոսը՝ ազգային ժողովով նոր տումարը հաստատեց , ուսկից Հայք կալսին իրենց եկեղեցական տարեթիւրը , որ այս 1865 տարւոյս օգոստոսի 11-ին կըմրտնեմք 1314 (ԽՃԴԴ) թուականին , բայց Ցունաց Ազգը՝ Եկեղեցւոյ Ուրացող Ցուլիանոսի ճեռքէն կրած հալածանքներէն ազատուելուն իբրեւ ուրախակից , այսօր նոր տարի կշնորհարէ Բարսղի Հայրապետին Կեսարիոյ Եկեղեցւոյն մէջ ասհմանած կամունին հետեւելով , եւ շատ տեղեր , մմանանդ ուր որ աւելի դրացութիւն ունին Հայք Ցունաց հետ , նոցա տարեգլուխ ճէսերը սեպիականել են իրենց (°) :

Բայց այս ամէն սովորութիւններուն իետ արդեօք շատ են այն Հայերը որ նոր տարաւոյ գիշերը իրենց ընտանիքը

(*) Պօլոյ Հայերը նոր տարաւոյ օրը զամնազան անուշեղէններ ուտելով կանցնեն , որոց մէջ անփափոխելի բան է անուշ ապուրը : Վաստանի Հայք կպատրաստեն կօղինադ , որ է ընկուզ , կաղին կամ նուշ . մեղքով եփած՝ թանձր ամուշեղէն , յատուկ այն օրուան համար սահմանած : Սորա նմաննը՝ քիչ տարեցրտթեամբ՝ կպատրաստեն Խրիմու Հայերը , բայց կաղանդ ամունը կուտան , ֆոքր Ասիոյ Հայերը զանազան մարդումնմէն հացեր կշինեն , անունը կդնեն Վասիլ . մէծ բռլորակ հացմաւլ , մէջը սստիկ մը դրած : անունը տարի կտօնեն , որ յետոյ իւրաքանչիւր տուն իւր ընտանեաց հաւատարազափ կոտորներ կրածանմէն , եւ որոնք բաժնէն ստավր եւնէն . բարեցուշակ կամ չարսգուշակ նշանակութիւն մը կունենայ նսրա համար այն տարին : Այս առվորտթիւնը Խրիմու եւ նսիփջեւանի Հայոց մէջ աւ գերեւ կայ ընդհանրապէս : Փոքր Ասիս մէջ Հայերը նոր տարաւոյն առաջինը գեցերը տունը տանիքին վերաց եղաւ լուսամուտներէն թաշկինակ կամ տապակակ մը կպատեն , մէջը տանը տէրը կպատրատորի զանազան ըոր մրգեր լցցնել . սառ կասեն մնակելուիայ . այս բառով աւ կհաստատուի թէ այս հին Ազգային սովորութիւն է :

ժողոված՝ յիշեն իրենց նախնեաց այն փառաւոր նոր տարիներուն հանդէսները : Նմատ են արդեօք ազգին այն պատռական անդամքը որ այսօր իրենց անցած տարիներուն ըրած ազգասիրութեան , մարդասիրութեան եւ այլ առաքի- նութեանց քաղցր յիշատակովը կմիսիթարուին : Ա՞րքան են արդեօք այս Աստուածատունկ այգայոյն անձնանուէր մշակ- ները որ այսօր ուխտ եւ դաշն կդնեն իրենց կամքին իետ՝ որ առաջիկայ տարւոյն մէջ Ազգին ամնատեսակ պիտոյից հոգը հոգան . նորա բարոյական կեանքը մշակեն , նորա զաւակաց լուսաւորութեան համար զոհեն իրենց օրերը , նորա օտարացեալ անդամոց միութիւնը հոգան , ազգին փառքը աւելացնեն : — /

Այս կտորներուն մէջ կարելի չէ անտարբեր հոգովով ասել թէ Ազգը տասնեւիններորդ դարուս մէջ ալ այնպէս խեղճ է՝ ինչպէս էր տասներկու դարէն սկսած մինչեւ այս դարուս սկիզբները : Այս դարը , մանսաւանդ սորա վերջին կէսը Ազգին շատ բարեմամնութեան ասպարէզ մը եղաւ : Նորա անդորր վիճակը՝ թէ եւ տեղ տեղ այս անդորրութե- նէն զուրկ է Նորա ազատական կեանքը , Նորա Սսմաննեան տէրութեան մէջ ստացած սահմանադրութեան նոր արտօ- նութիւնը , Նորա որդուց Եւրոպայի տէրութեանց մէջ մե- ծամեծ պաշտօններով եւ պատիսներով փառաւորիլ , Նորա որդուց դաստիարակութեան հոգով Դպրոցներ , Տպագրա- տուններ , Օրագրեր , Լրագրեր , Թանգարաններ եւ այլ լու- սաւորութեան եւ յառաջադիմութեան միջոցներ օր աւուր աւելացնելի , եթէ մեծ փոփոխութիւն չէ կարելի համարել կամ բարերադութիւն Ազգի , համեմատելով օտար ազգաց այսպիսի բարեմամնութեանցը իետ , գոնէ կարող է լինել մեզ ապացոյց ապագայ յառաջադիմութեան , եւ պատճառ- ուրախութեան , ըստ որում ասոնց ոչ մէկը չունէին տասն եւ իինգերորդ դարուն մէջ կամ յետքն ալ : Միթէ իրա- ւունք չունի աղքատ գերդաստան մը իւր ձեռք բերած փոքր հարստութեանը վերայ ուրախանալ :

Հայց ի՞նչ միխթարութիւն կարելի է լինել այս յառա- ջադիմութեան ստուերը՝ երբ Հայ մը միտքը բերէ թէ կային դարեր՝ յորս իւր նախնիքը Հայկազն , Արշակունեաց , Բագրատունեաց եւ Ռուբենեանց Թագաւորական փառաց հանդէսները վայելեցին . Թէ երբեմն Հայաստանը վեց հա- րիւր նահանգ կիամարուէր . Թէ Հայքն անունը բառական էր աշխարհ սարսեցնելու , Թէ երբեմն Հայաստան այնպիսի

Տիգրան մը ունէր որ արքայից արքայ անունը ունէր . Ար- տաշէս մը որ գերի առած Թագաւորները կառքին քովէն արքայական Թագով եւ ծիրանիով զարդարուած՝ նորա սպա- սաւորութիւն կանչին . Տրդատ մը՝ որոյ քաջութեանն ու իմաստութեանը վերայ Հռովմը կզարմանար . Ունէր շատ Թագաւորներ եւ անհամար քաջեր՝ որոց փառքը աշխար- հիս նախանձելի կլինէր . Թէ Հայաստան ունէր այնպիսի սուրբ Հայրապետներ , Թարգմանիչներ , Վարդապետներ եւ հովիսներ , որ Աստուծոյ պարզեւած շնորհօքը կպայծառա- ցնէին սուրբ Եկեղեցին , իրենց բոլոր կեանքը ծանր աշխա- տութեամբ եւ երկնային քաղաքականսթեամբ անցընելով՝ հրով եւ սրով կեանքերը կնուիրէին նորա հաւատոյ պայ- ծառութեանը համար : Ունէր ժողովուրդ որ իւր գանձը Աստուծոյ եւ ազգին փառացը կզոյէր՝ զանազան մեծա- գործութիւններ ընելով , որոց յաւերձական յիշատակք կան մինչեւ ցայսօր մեծամեծ վանքեր եւ եկեղեցիներ :

Այս բարեմամնութիւնները յաւիտեան պիտի պահին ար- դեօք երկինք այն սուրբ Երկրին՝ որոյ վերայէն Աստուծած հաշտ աչքով նայելով մարդկութեան փոքրիկ սեռին՝ իւր յաւիտենից ուխտին նշանը տարածեց այն լեռան Երկնարերծ գագաթին վերայ , ուր կիանգէր մարդկային փրկութեան տապանը : Այն սուրբ Երկրին վերայէն , որոյ վերայ Աս- տուծոյ Երեսաց լոյսը իբրեւ հրեղէն սին կանգնեցաւ , եւ նորա իջմամբ եւ տուած նշանովը այն աստուծածին փա- ռաց տաճարը կանգնեցաւ՝ յորում հաստատեցաւ . Հայրա- պետական Աթոռը Լուսաւորչին Հայաստանի . վերջապէս այն սուրբ Երկրին՝ որոյ հովն ու քարը ներկուած է Հայաստանի զաւակաց սուրբ արեամբը զոր Թափեցին հաւատոյ եւ հայ- րինեաց համար : — Ոչ երրէք :

Միայն կմնայրաբեմաղթել Ազգիս համարնոր տարւոյս իետ նոր հոգի , միաբանական ազգասիրական եւ ուսումնասի- րական , հանդերձ Քրիստոնէալայել քաղաքականութեամբ , եւ ահա ամենայն տուրք բարիք եւ ամենայն պարգևեք կատարեալք եւ աստուծածահանոյք կառատածեռնին մեզ իվերուստ ամենսպարգեն ողին Աթոռէն , որոց լիութեամբ նոխանան օր աւուր Հայաստանի զաւակունքը , վայելելով իւրեանց պաշտպան Հզօր Տէրութեանց հովանաւորութիւնը :

ԱԽԱԳ ՔԱԶ. 9, ՍՈՒՐԵՆԵԱՆՑ.

